

9502

891.99

5-36

891.99
5-36

ՔՐԵԱ

Ժ Ռ Ղ Ա Վ Բ Դ Ղ Ա Կ Ե

Համար Ա. - - - - - . Տեսք Թիւ 1



Եփ Եղով և Ջրէջնօ, - - - - - Սեպտեմբեր 1899

ՅԲԵԶՆ

891.99
5-36

Գագըռ թիւն Հ. Էլինեան

1899

30950-Ա.2

ԱԶԴ

Քնար պիտի բաղկանայ քանի մը հասորներէ . իւրաքանչիւր հասոր պիտի ունենայ տամաթ ժետրեր :

Քնար պիտի պարունակէ ազգային վէպեր , բանաստեղծութիւններ , ձայնագրեալ երգեր , գիտելիքներ ևն :

Իւրաքանչիւր հասորի բաժնեգինը 75 սէնթ է . ամէն մէկ տետր կարգէ 10 սէնթ : Գիները կանիթիկ են :

Դրամ դրկելու է մընի օրաըրով , շէքով կամ ապահովեալ նամակաւ :

Թղթակցութիւն , ծրար և նամակ դրկել առաջ Հ. EGUNIAN,

Fresno, Cal.

Ձկարանական գժուարութեանց պատճառաւ կը ցաւինք ըսել թէ Քնարի առաջին թիւը չի կրցինք մետաղածին պէս հրատարակել : Մեր ապագրած տառեր գեռ ստացած չըլլալով՝ ի հարկէ ստիպեալ՝ այս տետրին մէկ մեծ մասը յատկացուցած ենք այն բանաստեղծութեանց քանիներուն որոց էլէքթրօթայի տախտակները ժամանակին պատրաստած էինք նիւ եռքի մէջ :



•—————•



2013

1433-58 (8200-56)

ԲԱԱՐ

Փ Ա Ղ Ա Վ Ր Դ Ա Կ Ա Ն

~~~~~

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՆԴԻՍԻՆ

Ա.

Զմբային էր տիրապղեցիկ ւարհաւրալից մի գիշեր , Մութն ու խաւար պատէր երկիր , ու ազգամուզջ ու ստուեր . Զիւն ու սասոյց ծածկած կային լեռ ու ձորեր ամեն կողմ , իսկ հեռուէն փշէր յաճախ չոր , ցրաշունչ ուժգին հողմ :

Շանթ ու որոտ պահուած էին ամպոց ետև թանձր ու սե , երկրիս վրայ սպառնային տեղալ հեղեղ ու անձրե . Թուխ երկինքին երես երբէք ասուղ մի փոքրիկ ոչ ցոլար , կարծես բոլոր ջահ ու կանթեղ Մեծն էր մարեր կուսարար :

Զորի մը մէջ վազող գետոյն փոքր ալիքներ հեղօրէն , Մարտնչելով ժայռերու հետ՝ ձայն կուտային հեռուէն . Մօտակայ մեծ անտառին մէջ ծառոց սառած մերկ ոստեր , ձարձատելով բաղկան զիրեար հովին առջև տարուբեր :

Մի հինաւուրց կաղնիի տակ արտում մի անձ երեէր , Զիւնին վրայ մենիկ նստած՝ ձեռն ի ճակատ կ'արտասուէր . Մի շատ յոզնած ճամբորդ էր այն , տար աշխարհի մէջ ընկած , Հայ պանդուխտ մ'էր , նժդեհ մի սիրտ , որ ցաւոց տակ էր ընկճած :

Նա կը դողար սառափի ցուրտէն , շունէր գուլպայ , կօշիկներ , Ցնցոտիներ ծածկած էին նիշար մարմարյն անդամներ . Կողբար , կուլոր հեկեկանօք , որտի խորէն հառաչէր , Հաղիւ լինէր իւր տիրապին ձայն լսելի որ կ'ըսէր .

«Հաստ տարիներ անցան գացին ես չի մոռցայ այն սև օր ,  
«Յորում վերջին անդամ ըսի «մնաս բարեաւ» իմ հէգ հօր .  
«Ետ զիս գրկեց սրտին վերայ , արտասռաթոր աշքերով  
«Պագաւ ճակատս , սրբեց քրտինքս իւր դողովուն ձեռ-  
քերով :

«Երթաս բարեաւ , սիրուն զաւակս , Աստուած՝ ըլլայ  
քեզ ընկեր ,  
Քո փշալից ճամբուդ վրայ բուսնին չուշան ու վարդեր .  
«Ենովային աջը ըլլայ քեզ օդնական , առաջնորդ .  
«Եռա աչքեր հոկեն վրադ տիւ և դիւեր , հէգ ճամբորդ :

«Գնա՛ , որդեակ , Հայոց երկրէն օտար աշխարհ պանդուխտիւր,  
«Այլ քո կրօնին , կա՛ց քո լեզուին , քո հայրենեաց անձ-  
նուէր . . . .  
«Դու մի՛ մոռնար այն սուրբ երկիր , ոյր հողերու ներքեւ կան  
«Մեր նախահարց սուրբ սոկորներ , նոցա անջուք գերեզ-  
ման . . . .

«Գնա՛ , զաւակս , քաջ լե՛ր , արի , ճգնէ , ջանա՛ , աշխատէ՛ ,  
«Բո բաղդ , վիճակ ու ասլադայ քրտանցդ մէջ որոնէ՛ .  
«Ես կը յուսամ ապրիլ տեսնել վերադարձիդ քեզ նորէն ,  
«Իսկ թէ մեռնիմ պիտի դիտեմ քեզ ամեն ժամ երկինքէն :

«Բաւ պագաւ մէյ մալ ճակատս , արցունք լեցուց մէջ  
ծոյիս ,  
«Գնա՛ , որդեակ , գնա՛ , կոշեց ։ Աստուած քեզ հետ ,  
յի է՛ զիս .  
«Դու մ'արտասռւեր , սրտիս հատոր , աշացդ արցունք թագրին  
«Եթէ կ'ուզես քո վշտահար հօրդ ցաւերն ամոքին . . . .

«Ես մեկնեցայ աչերս ի լաց , սիրաս տիսուր ւ'ալեկոծ ,  
«Անչետացայ լեռներու մէջ , սարեր անցայ թաւ ու հօծ .  
«Անտես եղան իմ աչերէս տուն , Հայրենիք , Հայտատան ,  
«Եղեմական օրհնալ գրախտ , ին արարչի պատուանդան :

«Հայոց սարեր , Հայոց ձորեր , Հայոց կաւկան ու Մասիս ,  
«Կը կրկնէին իմ հօր խօսքեր «Գնա՛ , որդեակ , յիշէ՛ վիս» . . .  
«Եղեմարուղին Ավերահատ փրփրելով կը գոռացր ,  
«Եկեղեցւոյդ լե՛ր անձնուէր , քո Հայրենիք մի՛ մոռնացր :

«Երեւ ծածկեց ինէ երեսն , ամպեր եկան լեռներէն ,  
«Երկինք գոռաց , անձրեւ տեղաց գլխիս վրայ տարօրէն .  
«Անդութ՝ բազդը դարձուց երես , ինձ դէմ եղաւ թշնամի ,  
«Ճակատագրի եղէ անւոյն ես այն օրէն խաղալի :

«Ինկայ այս տուր աշխարհին մէջ , օտար մարդիկ , նոր  
աշխարհ ,  
«Իմ լայ ու կոծ մտիկ չըրին երկինք իմ ողբ ու աշխար .  
«Բաղդ չի ժամանեց իմ երեսին , ես չի տեսայ հանգիստ օր մ՞ ,  
«Մարդիկ զիս միշտ հալածեցին , ինձ դէմ զինան անողորմ :

«Օտարութեան ցաւ ու հոգեր մաշեցուցին կեանքս ու զիս ,  
«Խոշընդուներ ճամբուս վրայ , գուշը ծակեցին խոր իմ  
սիրու ,  
«Լեզի արցունք երեսներուս վրայ բացին ակօններ .  
«Բաղդի պեղած խոր փոսին մէջ կորան բոլոր իմ յոյսեր :

«Հայրենիքու եկաւ օր մալ բօթ իմ դժբաղդ հօր  
մահուան ,  
«Արտիս ցաւերն բազմապատկեց , աշերս դարձուց լիձ ար-  
եան ,  
«Ախուգախով պատեց օրերս , գերեզմանին մօտեցուց  
«Ծաղիկ հասակս վարդ երեսներս , կայտառ իմ դէմք  
թոռմեցուց . . . .

Հէգ պանդիսին ձայնը կորաւ հեկեկանաց մէջ լոին ,  
Հառաշանքներ ու կցկուուր ձայներ ընդ մերթ լսուէին .  
կեր կանգնեցաւ , յառաջ քալեց , արցունքները սրբելով ,  
նորէն լինկաւ սառին վրայ , ցուրտին առջև դադալով :

Տիսուր ձայն մը հօն բրդեցաւ, կարծես վերջի շունչն  
էր այն,  
Քանի մը խօսք ալ լսուեցաւ, իւր հօր ուղղոծ փունջն էր այն  
ԱՌ անդամներն սառած էին ցուրտին առջեւ յաղթահար.  
Նա գժուարաւ արտասանեց սա երկու խօսք վշտահար.

«Թէ չի կրցի սրբել ճակտէդ մահու քրաինք ցուրտ  
ու պաղ,  
ԱՌ պիտի գամ դնել շիրմիդ ծաղկեայ պասկ փայթ ընդ  
վաղ.  
«Թէ չի կրցի գաղաղինք շուրջ փունջներ լնուլ վարդերէ,  
ԱՌ պիտի վաղեմ թրջել տապանդ ջերմ արտասուօք,  
(Մասիս) Հայր, ներէ . . . .  
Ճէրզի Սիթի, Դեկտ. 1885  
Հ. Եկինեան

### ԿԱՐԺԵ ԳԻՏՆԱԼ

ՀՅՈՒՅ

Կինը աշխարհի այն միակ բռնակալն է որոյ ծանր լու-  
ծը սիրով կը տանինք. նա կիշխէ տոանց օրէնքի, կը նորէ  
տոանց քուէի և կը վճռէ՝ տոանց վճռարեկ տաեանէ մը  
վախ ունենալու:

—Բազդը խենթերու պահապան հրեշտակն է որ կօդ-  
նէ անոնց՝ երբ իրենց անձին խոկ չեն կրնար օգտակար  
մէկը ըլլալ:

—Մարդոց ուղեղը պաշտպանող բարեգործ անձը — զրւ-  
խարկավաճառ:

—Կնիկին սոսկալի հրացանը — ասեղը:

—Ճողովրդոց գաղանի սոստիկանը — մամուլը:

—Իմ սիրած, յարդած ու պաշտած ամենէ՝ դեղեցիկ,  
տոաքինի և աննման կինը — իմ մայրու:

—Ողորմութիւնը հրեշտակներու կրած սոկի շղթային  
մէկ օղակն է:

—Այն մարդը որ թշնամի չէ ունեցած, բարեկամ շունե-  
նար կեանքի մէջ. այդպիսիք կը նմանին անպուղ ծառի  
մը որուն ոչ ոք քար կը նետէ: Գէշ չէ այն որ շատ թրո-  
ւամի ունի, բայց զգուշացիք անկէ որ միայն թշնամի ունի:

### ԱՀԱԽՈՐ ՎՃԻԹԻՒ

ՀՅՈՒՅ

(Նորավէս)

Ա.

Շոգեկառքը Քօլորտայի մերկ ու քարոտ լեռանց մէջն  
կը թոշէր զէպի արեմուտք:  
Կրկու հայ բնասնիքներ կային այդ կառախմբի ճամբորդ-  
ներուն մէջ որք Քալիֆօրնիա կերթային տուն, հաց և  
կեանքի ապահովութիւն գտնելու յոյսով: Հայրենի քաղա-  
քին մէջ իրարաւ անձանօթ էին այս բնասնիքներն, բայց  
ճամբորդութեան միջոցին մաերմացեր էին արդէն. և գրժ-  
րազդ բազդակեցները շուտ կը մաերմանան ընդ հանրապէտն  
մանաւանդ երկայն ճամբորդութեան մը մէջ:

Նորեկեան և Տիրանեան բնասնիքները վերջի կոտորա-  
ծոց կենզանի զոհէրէն էին, որք կուգային անձանօթ և  
օտար երկրի մը մէջ տարրեր կերպով զոհուիլ՝ տաանց  
արին թափելու, բայց կամաւ և հաճութեամբ:

Գեռ արեր նոր սկսած և բախչազ լեռանց մերկ գա-  
գաթները զունաւորել. հայ ճամբորդները, քնատ և յոգ-  
դանձ, անջուք տեսարանները հայրենի միշտակաց հետ-  
կընալ հաշոնցնելու համար, կարծես. գլուխնին պատու-  
էրներն զուրս հանած՝ կը զիտէին ակնապիշ: Սակայն  
Սատղիկ ու կեռն, որք աւելի մաերմական յաբարելութիւն  
մը մշակած էին այդ ճամբորդութեան մէջ, այս պահուս  
շահէկան խօսակցութեան մը մէջ էին՝ զրան մօտ եղագ  
թիկնաթոռի մը գրայ նստած՝ քով քովի:

Աստղիկ, նորեկեաններու բարեկերթ ու մէկհատիկ աղջի-  
կը, առաւօտեան աստղին պէս զուարթ էր և ուրախ, թէն  
անոր սիրուն դէմքին գրայ կոտորածի արհաւրանց ու  
ճամբորդութեան գծուարութեանց կնիքը կերեէրաւակուին.  
Կրբեմի վարդի մը պէս կը կարմրէր, երբեմի գարնան շրք-  
նազ առաւօտին նման կը ժպտէր սիրուն, և երբեմի ալ  
ամօթխած լութեամբ մը կը պատասխանէր այն յանը ու զն  
հարցմանց որք կեռնի կողմէ կուգային յաճախ:

Անոն, Տիրանեաններու մէկհատիկը, կը սիրէր իւր խօ-  
սակցը այն սիրով որպէս առքութիւնը չերմաշափի ամննէ:  
բարձր ամուսնութեան տասիհանին կը հասնի շատ անդամ:

Աւոն Աստղիկին չոտ նու ամօթիսած շէր բնութեամբ .  
իւր ուեր յայտնիլու համար գ ժուարութիւն մը կըզգար և  
կամշնար կարծես . քանիցու յարմար նախարան , մը վերջ ,  
իր բոլոր յանդութիւնը մէկտեղ բիրաւ՝ վերջի խօսքը  
բնիլու , բայց չի համարձակեցաւ գարձեալ : Եկան հապար-  
ներ կուտար եթէ ուրիշ մը կատարէր այդ պաշտօնը :

Աստղիկ կըզգար այս ամէնը . և թէրես ամօթխած ե-  
րիտառարդը ազատեւու համար այդ գժնդակ կացո՞թենէն  
յերկնից օգնութիւն կը հայցէր անոր :

Ծոգեկառքը այս պահուս Նիւ Մէքսիքօփ կը մօտենար .  
ծառան կառքի կանթեղներէ քանի մը հատը վառեց . ու պա-  
տուհանները գոցեց շուտ մը , վասն վիլ կառախումը մնա-  
թիւնէլէն սիխափ անցնէր քիշ յետոյ :

—Երանի թէ ճրագ ալ չի վառէին , ըստ Եկոն :

—Ինչու . միթէ մութի մէջ մնալ աւելի՝ կը սիրէք ,  
պատասխանեց Աստղիկ մեղմ ժպիտով մը :

—Զէ բնաւ . բայց մութի մ. ջ լեզուն գուցէ կրնայ աւե-  
լի համարձակ խօսիլ :

Գաղանիքին մեծ մասը ըստած էր արդէն . մնացեալը  
թիւնէլին մէջ պիտի խօսուէր թէրես :

Մէկ բոպէէ վերջ մութը պատեց հոն . ստորեկրեայ  
նեղ ճամբուն մէջ չոգեկառքը կը զ սուար սոսկալի . գիշեր  
էր , թէրես աւելի մութ . բայց Եկոնի համար մութ չի  
կար երրէք , զի՞ Աստղիկ կը վայըլէր իր մօտ :

Բարեսպատէն էր տոխթը . Եկան փոք խօսակցի ձեռքերը  
իր ձեռաց մէջ առաւ , սկզնեց ու կամացուկ մը համբուրե-  
լէ վերջ զանոնք՝ ըստ մեղմիւ :

—Կը սիրիմ գքեղ :

Համեսու Հայուէին չի պատասխանեց երիտառդին . իր  
բութիւնը հառատատական պատասխան մ' էր սակայն այն  
հրաշէկ սլաքին որ դեռատի աղջկան սիրաը ծակելով ան-  
ցած էր մէկ ակնթարթի մէջ :

Մութը մարած էր գարձեալ . այդ խաւարին մէջ կըն-  
քուած պայմանագիրը վարդեր սփռած էր հայուէւոյ այ-  
տերուն : Երկուքն ալ գոհ էին . կեանքի ճամբորդութեան  
գժուարին անցքերէն մին կը մտածէին թէ անյեր էին  
արդէն՝ այդ անգիր գաշնագիրը ընդունելով :

Բ Քալիֆօրնիա Միացեալ Նահանգաց եղեմն է . մարդիկ  
զայն սոկի նահանգ անուանած են անոր սոկեղէն արտա-  
դրութեանց համար : Այս նահանգ արևմտեան կիսագնափ  
Հայաստանը կրնայ սեպուիլ իրաւամբ :

Նորեկեան ու Տիրանեան ընտանիքները մէկ տարիէ ի  
վեր եկած հաստատուած էին այս նահանգի Ֆրէզնօ անուն  
քաղաքին մէջ , ուր հայ գաղթականութիւն մը կար արդէն  
հաստատուած շատ տարիներէ ի վեր :

Նորեկ գաղթականք տեղական Հայոց մի քանիներու  
առաջնորդութեամբ յաջողած էին ապրուստի ապահով մի-  
ջոց մը ձեռք ձգել՝ քիչ գժուարութիւն կրելով :

Ֆրէզնօի Հայք , որք 500ի շափ էին , Ամերիկեան հայ  
գաղթականութեանց ամենէ բարեկեցիկ խումբը կը ընային  
սեպուիլ : Ասոնք , այդ բազմազբաղ քաղաքին պէս , ժա-  
մանակէն առաջ մեծցած աղու մը կը նմանէին :

Մեր գաղթականները ուրախ էին , հեռաւոր խաղաղա-  
կանի ափանց վրայ իսկ , շրջապատուած լինելով բազմաթիւ  
հայերէ . բայց անոնց ազգային վիճակը տիսուր տպաւորու-  
թիւն մը ձգած էր նորեկներուն վրայ :

Ազգային ոգին մարած էր այս գաղութի մէկ մեծ  
մասին մէջ : Էողոքականը աղօթելով , իսկ կուսաւորչականը  
անտարբերութեամբ կը գիմէր կորուստի ճամբային : Այս  
վերջինը յամբաքայլ կերթար գէպի կորուստ , իսկ առա-  
ջինը արտարանօք կը վազէր Ընքըլ Սամի ստամոքսին մէջ  
լուծուելու համար :

Նոր սերունդը իր օրօրոցէն կը սորուէր տեղական լեզ-  
ուին փարիլ . Երիտասարդութեան մէջ մասնաւոր ձիգ մը  
կար տեղացի կարծուելու : Միացեալ Նահանգաց մէջ սո-  
միակ վայրն էր ուր հայ աղջկներ տեղացւոց հետ կա-  
մուսնանային՝ այդ խնամութիւնը տեսակ մը պատի ու  
փառք կարծելով :

Կային շատեր ալ որք կանիծէին իրենց բազեր՝ սկ մազեր  
ունեցած ըլլալնուն համար : Բնութիւնը Հայը տարբեր էր  
շինած , բայց Հայը բնութեան առն իսկ ոմբոստանաւ կը  
փորձէր հոս :

Մեր նորեկները Հայոց մէջ զարժացմամբ կը լոէին այնպիսի անուններ որք մեր յատականուանց բառարանին մէջ տեսնուած չէին երբէք : Թաշճեանը ըսթոն եղած էր ձերմակնեանը՝ հուայթ, իսկ սենանը պլաքի մը ոև զիմակը գրած էր՝ իր երեսին գոյնը ծածկելու համար :

Բայց կային իմաստակներու ոյս խմբին մէջ ազգային հոգոյն նախանձախնդիր անհասներ ալ որք այդ տեղոյն Հայոց ազգային վառարանի կայծերը կը նկատուէին :

Նորեկներուն համար մխիթարութիւն մէք այս . և կը յուսային օր մը այդ կայծերէն տեղոյն գաղթականութեան կարեւոր մէկ մտուր բռնկած տեսնել ազգային ոգիով :

Գ.

Կիրակի առաւօտ մըն էր : Ֆրէղնօի Հայք դաշտային մի կրօնական պաշտամունք պիտի ունենային այդ առաւօտ մօտակայ ազարտակի մը մէջ :

Ժողովուրդը արեւագալէն առաջ ձամրայ ելուծ էր պաշտամանց վայրը երթալու համար :

Սա ձամրուրդներուն մէջ էին նուի Անոն ու Աստղիկ, որոց խօսակցութեան նիւթը բոլորովին տարբեր էր այդ առաւօտ : Աստղիկ կոտորածներէն տիսուր դէպքեր կը պատմէր . Անոն քանից փարձեց փոխել խօսակցութեան նիւթը, բայց չի յաջողեցաւ, վասն զի Աստղիկ մասնաւոր վատիաք մը ցոյց կուտար այդ մտհու և արեան պատմութիւններն խօսքի առարկայ ընել :

Անոն տեղի առւաւ վերջապէս, և մարդիկ ընդ հանրապէս ամուսնանալէ առաջ ընտ շեն ընդիմանար իրենց խօսցելուն կամաց :

Երբ կոտորածներու վրայ խօսք բացուի, ըստ Անոն երբ կարդը իրեն եկաւ խօսելու, շեմ կընար մոռնալ սոսկալի դէպք մը որոյ պատկերն ու յիշատակը սարսափ կազդէ : Կոտորածի առաջին օրն էր . հրացանները կը գոռային քաղաքին ամէն կողմերէն . ահ ու սարսափ կը տիրէր ամէն կողմ : Ես սենեկիս պատուհանէն փողոցը կը զիտէի սարսափահար՝ երբ տեսայ Հայերու բազմութիւն մը որ կը վագէր չնշասուառ : Աշ ոք կը համարձակէր իր գուռը բանալ՝ այս խեղճերը ներս ընդունելու համար : Արբան

չի դիմացաւ . վար գնացի անմիջապէս ու դուռը բացի բազմութեան առջև . տունը լեցուեցաւ շուտ մը, բայց բազմութիւնը կուգար տակաւին : Քիչ վերջ փողոցի ծայրէն թուրքերու զինեալ խումբ մը երեան եկաւ . դուռը զոցել ջանացի ճիշդ այն պահուն երբ երբ դեռատի աղջիկ մ'ու կուզէին : Շատ ուշ էր . տաճիկները մօտեցեր էին ու կը կրակէին արդէն . մերժեցի զանոնք ընդունել : Երիտասարդը շարունակեց ճամբան, բայց խեղճ աղջիկը չի հետեւցաւ անոր . մէկ ոտքը դրան սեմէն ներս դրած, կը պազատէր որ ներս տունեմ զինքը : Թշնամիք վրայ կը հանէին արդէն : Մարմինս դողալ կըսկսի երբ մնացեալը կը յիշեմ : Մեր կեանքը վտանգի չենթարկած ըլլալու համար՝ գծբազզ աղջկան ոտքը դուրս քշեցի բռնի, ու դուռը զոցեցի անոր երեսին՝ թողլով անպաշտապան հայուհին գաղաններու ձիրանին մատուած : Ա՛հ, խեղճս կը նեղի զիս, վասն զի կը հաւտամ հիմայ թէ կընայի անոր կեանքը ազատել եթէ՝ հափսանակ անոր ոտքը սեմէն դուրս հանելու համար ժամանակ վատնելու, զայն ներս առնէի անմիջապէս :

Աստղիկ, այս սրտակտուր պատմութիւնը լսելով, գունատիլ սկսած էր . սիրտը կը արօփէր . ոտքերը կը գոզային . սե ամպեր եկած ծածկած էին փայլուն Աստղիկն ու անոր հոգին : Անոն իր պատմութիւնով յափշտակուած՝ բնաւ չէր նշմարէր սոսկալի փափոխութիւնը որ տեղի կունենար եր խօսցելոյն վրայ :

—Տաճիկները, շարունակեց Անոն, հասան որպին քիչ մը վերջ . ոմանք գերի տանիլ կուզէին զայն . ոմանք կը պահանջէին որ մահմէտականութիւնը ընդունի անմիջապէս, իսկ քանիներ զայն մեսցունել նախապատիւ կը համարէին, վասն զի կարելի պիտի շըլլար համաձայնիլ թէ մանկամարդ գեղուհին այդ գաղաններու որ մէկի հարէմին զարդը պիտի ըլլար : Անհամաձայնութիւնը սկսած էր արդէն . վիճաբանողներու ձայնը հեռաւները կը համնէր : Վերնայակ ելայ շուտ մը՝ ողբերգութեան վերջի աշեղ տեսարանը տեսնելու համար : Գաղաններու ձեռքն ինկած տկարթունիքի մը նման յոտից ցգլուխ կը գողար հայուհին : Կա-

րելի չէ նկարուգրել այն սարսափը որ մարմնացած կերեկը  
անոր դժգունած դէմքին վրայ: Բայց որպէս զի կոփւ մը  
շի ողտուահէր զազաններուն մէջ, անոնց պարագլուխը՝ դա-  
ժանագէմ տառնապես մը՝ սուրի անակնկալ հարուծոծով  
մը անմեղ ազջկան կոկորդը կտրեց. արիւնը՝ զոհին վեր-  
ջի միակ բոզմքը՝ ցայտուց ուժով զիքը ըրջապատողներու  
երեսին ու ներկեց զանոնք: Տարաբաղդ ազջկան չնորհալի  
տաճիկներն չեսացան. զոհը պահ մը առանձին մեաց իւր  
անմեղ արեան չետ, որմէ կազմուած լճակի մը մէջ կը  
թապլոկէր տակաւեին . . . :

Ելու վերջի խօսքերը լրացած ժամանակ Աստղի գե-  
տինը փոռւեցաւ՝ սուր ազաղակ մարձակելով: Մարած  
էր անոր մեռելուգոյն դէմքը սոսկում մը յառաջ բերաւ  
կեռնի վրայ, որ կարծես իւր աշքերուն անգամ շէր ու զեր  
չաւատ ընծայել:

Աւոն իր թեսերուն մէջ գրկեց զԱստղիկ, ջանաց սոտքի  
կեցնել ու արթնցունել զայն:


Բազմութիւնը եկած ըրջապատած էր զիրենք. ամէնքն ալ  
չուարած և անհամբեր՝ ազջկան սթափելուն կըսպատէին:

Աստղիկ սթափիլ սկսեց:

—Աստղիկ, ի՞նչ եղար, սիրելիս. կուզե՞ս որ տուն  
տանիմ զքեզ, հարցուց կեսն չուարած կերպով մը:

—Չեսացիր ինէ, դու անսիրտ, պատասխանեց Աստղիկ  
ակար ձայնով, Զարուհի սոսկալի մահուան ուղղակի պատ-  
ճառ եղող անգութը անոր քրոջ յաւիտենական ատելու-  
թեան արժանի է:

Աւոն ետ ետ քաջուեցաւ՝ ամօթահար ու շուարած:  
Եւ երկու սիրահարք բաժնուած էին յաւիտեան . . . :



ԻՄ ՍԱՂՄՈՒԾ

—o—

Ա.

Երանելի է այն Հայը որ իր հայրենիքը կը սիրէ, ու  
անոր թշնամիներու կոկորդով իր սուրը կը սրէ:

Սյդպիսի մէկը ջրի եղերքը տնկուած ծառի մը կը նը-  
մանի որ ժամանակին իր պառողը կուտայ, և ինչ որ ընէ կը  
յաջողի անշուշտ:

Ինչո՞ւ անտարբերները կը խոռվին, ու կեղծաւորները  
սնոտին կը քարոզին:

Երկրիս թագաւորները ինքզինքնին կը հաստատեն, ու  
հիմայ խորհուրդ կընեն Հայուն ու անոր հոգիին դէմ՝ ըսե-  
լով թէ կուրենք Հայուն սոկորները ու անոր վրայ մեր լուծը  
աւելի ծանր ընենք:

Երկինքի Բնակիչը ասոնց վրայ չի ծիծաղեցաւ, ու  
բրուտի ամանին նման չի վշրեց զանոնք:

Մենք երկիւզով ծառայեցինք Տիրոջ և դողալով փախ-  
ցանք իրմէ: Աէլայ

Ով Տէր, մեր թշնամիները որչա՞փ շատցան. ծովու-  
ուազէն շատուոր են անսոնք:

Մեր ձայնովը Տէրը կանչեցինք, բայց նա իր սուրը  
լեռնէն չի պատասխանեց մեզի:

Շատ Հայեր պառկեցան ու քնացան, բայց շարթնցան  
երբէք, վասն զի Տէրը թող տուաւ ամբարիշտ հեթանո-  
սին ջարդել զանոնք:

Ալ ինչպէ՞ս չի վախնանք բիւրաւ որ ամբարիշտներէ  
որք մեր չորս կողմը պատեր են:

Կանչելու տուն մեղ պատասխան տուր, ո՞վ Տէր. նե-  
զութեան մէջ ինկանք քու կրօնին համար. ողորմէ այ-  
ժըմ, ու նոր գաղափար մը ներշնչէ այս նոր իսրայէլիդ  
անտարբեր զաւակներուն մէջ:

Արդարութեան զոհեր մասուցինք և Տերոջը յուսացինք,  
բայց արիւնէ զատ դեռ ոչինչ տեսանք:

Խաղաղութեամբ շենք կրնար պառկիլ ու քնանալ, ով  
Տէր, վասն զի քու կրօնիդ թշնամիները կըսպատեն մեզ  
ի քուն գտնել. բաւ քնացանք, բաւ յուսացինք, չնորհք  
առւր մեղ որ սոկէ վերջ մենք զմեղ պաշտպանինք: Աէլայ:

ՈՇՀ ԹԵ ՄԵՌՆԻ

կը սիրէի մանկահաստիկ,  
Հայուհի մը գեղանի.  
Ամեն անդամ որ կը յիշեմ,  
Խելքու գլխէս կը սասիկ:

Անոր սիրուն սիրառ հալի,  
Ու կը մաշի ամեն օր.  
Մամիկ բրէք պլատմէմ ձեղի,  
Թէ ո՞ւր մնաց նու այսօր:

Անակնիալ նամակ մը ինձ  
Տուաւ մէկը անսովոր.  
Ճանաշեցի ձեռագիրը,  
Ծանօթէր ինձ խիստ աղուոր:

Մարի ունեալ մը տուանձին,  
Ու կարգացի լայց լալով.  
Զի իմ գժբաղդ հէք սիրուհիս  
Գրած էր իւր արցունքով:

«Դու գնացիր ու հեռացար,  
«Հայաստանէն տար աշխարհ.  
«Յանկարծ մահուամիր, տիսո՞ւ մեսան  
«Իմ ձնողքու հէդ թշու առ:

«Ողբա՛, Սիսակ, մեր փափաքը  
«Ենաց թերի անկատար.  
«Ողբա՛, ողբա՛, զի զիս տուին  
«Հրէշ մարդու մի օտար:

Երբ կարգացի վերջին տողերն,  
Պնախորժ ո՞չ սասկալի.  
Ուրուափահար գետին ինկայ,  
Խելակորյու ցաւալի:

Ո՞չ թէ մեռնիմ ես ոյս ցաւով,  
Տարէք մարմինս Հայաստան.  
Թագեցք հօն ուր թաղուած կայ  
Դժբաղզ մէկը ինձ նման:

Ն. Մ. ԹԱԹԻՑՅԱՆ

ՀՅԱԲԱԽՎԱԼՈՒ

|| Ա միամուս բերնէդ բացեր կը ցայտնեն  
Առաստ կը վագեն ուն կրակ, իրափուք.  
Վրովոված ես շատ, քու այրած սրահն  
Բացեղին ժայռեր կը ցայտեն բոց, հուր:

Յու սպասարկի տեսքը տիւ զիշեր  
Մարզիկ հեռուէն զիտեն սպասարկութ.  
Բերնէդ զէս Երկինք ցայտադ կայծակներ  
կը լուսու որեն ինս, ձօր, զաշտ ու ծով:

Երբ զու բարկանառ ոչ մարդ ու թոշան  
Յանդ զնին մօտ զալ, քիշ միայն մօտ քեզ.  
Մաշկանցուք՝ մարդ, զալան, անուան  
Հեղուկ կը ակինք ներքի կը ծած կես:

Թոյլ չես առք մէկը զայ քեզ հարցեն  
Թէ այս ցաւումզ, բոցերդ են ինչու.  
Քեզ մօտեցող ին կ'ուզունաւ պատճել,  
Կրամփիս զանայ շնչառակառ ի չու:

Արդեօք քու սիրադ ալ կրակին մաղմաղ  
Կոյս մ'իր նայուածքով մատնեց անտեղի,  
Որ թէև երբեմն կը թուիս խաղաղ,  
Բայց միսաս նորէն, գոռաս կատաղ ի:

թող որ ես մօտ գամ ահաւոր բերնիկ ,  
Բարեկամ ըլլանք , բաղդակից հրաբուղին .  
Նայիմ բերնէդ վար աեսնեմ թէ սրտիկ  
ինչ վերք կայ հռնխոր , ինչ սա բոց ե մուխ :

Իմ սիրաս ալ կրակ առած կը վառի ,  
Սրտէս կը ժայթքեն կրակներ ու բոց ,  
Ես ալ չեմ ուզեր որ մարդիկ ինձի  
Մօս գան՝ վրդովել Հոգիս ալեկոծ :

Բայց իմ կրակէս ոչ ոք վախ ունի .  
իմ ցաւերս ինձի ամօթ կը կարծեն .  
Կը խնդան մարդիկ, կ'ըսեն սիրտ շռնի  
երբ ես կը միամ, կ'այլիմ ալս կալծէ :

իմ կրակս միայն զիս կայրէ անշէջ,  
Աւրիչին անկէ չի կայ բնաւ վախ.  
Ես կայրիմ անով, նա կայրի իմ մէջ  
Մոխիթը կրնէ զիս անագան կամ վաղ :

Ահանելի հրաբուղիս, թող որ քովդ գամ-  
Տեսնենք որուն բոց սաստիկ է անվերջ.  
Կամ ես այրեմ քեզ իմ հրով, և կամ  
Մոխիր ընեն զիս բացիդ մէջ ահ, էջ :

ԱՐԴՅՈՒԹՎԿԵՐ

Արդեօք կարի՞ն զայն ընդունիլ  
Կամ ինձ թոյլ տալ կը հաճի՞ն  
Որ տոկից վերջ կոչեմ զքեզ  
Իմ հյոյսկապ պաշտելիս :

Պռակէ մ՞իսկ ես պիտի շըլլամ  
Հանգիստ, մինչեւ որ ըստո  
«Եռէլիներդ քու պատուական»  
Թէ «կրնդունիմ սիրօվ ես»:

Դու թող տուր որ, սրախի հատոր,  
Գիտնան աշխարհ ու մարդիկ  
Խէ առկէ վերջ ես քուկդ եմ,  
Դու՝ իմ սէրս մէկհատիկ:

ի՞նչ անհամբեր պատասխանիդ  
Պիտ սպասեմ. չուտ գրէ. ·  
Բառ մը միայն բառ է ինծի,  
Բառ մը երեք չար-գրէ :

Կամ երկը վարդ յղէ ինծի ,  
Նշան անկեղծ ջերմ սիրոյ ,  
Մէկին վրայ Ա մը գծէ ,  
Միոյն Յ մը , վերջնոյն՝ Ա :

Հ. ԵԿԻՒԵԱՆ



(8200-56)

ՍՈՒՐԲԻ ՎԱՐԴԱՆ ՄԱՄԻԿԱՆԵԱՆ

Ա.

Հոսւ վարդան «Համօն» Հայոց կարիքներ,  
Զէնք ու նիզակ առէք վահտն սուսերներ,  
Ամբարչտին վազենք բնդ գէմ յանդիման,  
Չար սոսիին, արիւնարբուին Հայութեան։»

«Մեր նախահարց գերեզմանին ու երկրին,  
Մեր աղգային աղատութեան ու գահին,  
Հայ մեր անուան կուգայ տիրել մի օտար  
Ազգ անդամ, ազգ մոլորեալ, ազգ մը շոր։»

«Եթէ այսօր մեք թուլանանք յանուն մեր  
Սիրուն երկրին երթալ կոռուլ անվեհեր.  
Եթէ այսօր մեք խնայենք մեր արիւն,  
Աղքատ գերի պիտի լինինք թշնամւոյն։»

«Եթէ այսօր մեք արտօրալ չի գիտնանք,  
Մեր պաշտելի Հայրենիքը չի փութանք  
Հեռի պահել օտարներու սիլզ սաքէն,  
Ետքութիւնն է մեր բաժին ապաքէն։»

«Համօն, քաջեր, առէք զէնքեր որ երթանք  
Դէպի Տղմուտ, ուր թշնամին պիտ գտնանք.  
Զարդենք, կոտրենք այդ սինդքոր ժողովուրդ  
Դորա արեամբ ներկենք զգետ մեր Տղմուտ։»

«Յառաջ» կոչեց Մամիկոնեան վազեցին  
Հայոց քաջեր խումբ խումբ բանակ կազմեցին.  
Վաթուն Հազար կարիճ որդիք Հայութեան,  
Գասարասա կեցան վազել իդաշտ քաջութեան։

Դւ մեկնեցու Հայոց բանակն անվեհեր,  
Ոյր առջեէն Մամիկոնեանն կը քարեր  
իրեն հուր րոց նորա աշքերն հայկական,  
Կամարաձև յօնից առիէն փալիտան։

Ազատ Մատիսն իր հուր աշքերն վեր առած,  
«Երթաք բարեհաւ» ըստ Հայոց այս փառաց,  
Որ կը վազէր բրկել արեամբ իւր կարմիր  
Հայու անունն, Հայու կրօնն ու երկիր։

«Երթաք բարեհաւ, ո՛վ հարազատ իմ որդիք,  
Երթաք բարեհաւ» կ'ըսէր հալուսրն մեր Մատիք,  
Որոյ ձերմակ ալեաց վրայ վազէին,  
Լեզի արցունք իր ոչքերէն երկնուց։»

«Գայցէք, երկինք լինին ձեզի օգնուկան.  
Զեր բազուկներն ըլուն Հայուն վրիժահան,  
Գայցէք, անկութ Պարմին գլուխ ջախչախել,  
Սուրբ ձեր արեամբ Հայրենիք մեր աղատել։»

«Օրհնեալ լինիք, ո՛վ զաւակունք հարազատ  
Մեծ նախահարց Հայոց Ազգին, որ ազատ  
Գիւցաւ ապրիլ թողուլ և մեզ մեծ անուն,  
Մեզ պարծանքեր, ձեզի փառքեր մեծ անհաւն։»

«Գայցէք» ըստաւ, և իւր արցունք վազեցին,  
իւր սակաց մօտ փաքրիկ վասկ կազմեցին  
Վասկ, որ ցարդ ապրի մնայ, անհախանձ  
Եւ ջուր բաշխէ անկեզծ Հայոց քաջուզանց։

Լոեց Մատիս, ձորեր տուին արձագանք,  
Լերինք կրկնեն Ալեսորին վերջի բանք.  
Ասսակն յայնժամ երգեց Սոսեաց անտառէն,  
Երգեց, լացաւ ու բազզն Հայուն այն օրէն։

—20—

Այդ պատմական մեծ տնտառին դիցանուէր  
Սոսեաց անուշ նուիրական ոսոիւններ,  
Հայ սոխակի ողբոց ձայնին միտցած,  
Որպէս քնար ընկերացան իր լոլեաց :

Վերջի անգամ երբ Հայ քաղեր լոեցին  
Հայրենիքն եկող ձայներն, որը հցին  
Իրենց քրտինքն ու արտասուր խիստ ուրախ,  
Բլրէ մը վար հապճեպ իջան հէդ անլախ :

ԱԼ լոելի չ'եղան ձայներ, ո՛չ լուիք  
Ո՛չ հառաչանք քերց, ծնողաց հայ դարեք  
Վրդովեցին՝ խռովելով և սրաեր,  
Պահ մ'ի տէս տանց իւրեանց լացին որք աւեր :

Բ.

Գիշեր մ'էր տխուր, գիշեր մը՝ լոին  
Աւ ամպեր չի կան, աստեղք կը փայլին:  
Լուսնի ոսկեփայլ ճառագայթք պայծառ  
Ծածկեն լեռ ու ձոր, դաշտ, դալար ու ծառ:

Մասեաց ետևէն ծագին բիւրաւոր  
Աստեղք հայկականք, աստղ մ'ալ զիսաւոր  
Ոյր ձերմակ վարսեր որբել կը փորձեն  
Խըտասուս Մասեաց նուազ աչքերէն:

Հանդարտ Տղմուտի ալիքներ փոքրիկ,  
Բաղնելով միմեանց՝ ձայն տային քաղցրիկ.  
Չայն, որ միացած հայկական հովին,  
Երգ մ'անուշ դառնայր զուարթնոց երկնային:

Յ'այսկոյս հայ գետայն բանակ նըւեէր,  
Բանակ դիւցազանց, քաջաց անվեհեր.  
Բանակ, մ'օյր զօրքեր թէկ թուով քիշ,  
Այլ հուժկու, աշխոյժ, անվեհեր, կարիճ:

Պետք և զօրապետք վրանոց ներքեւ,  
Զինուորք կը ննջեն բաց ողին առջեւ  
Հովիկն հայրենի բացած իւր թեւեր,  
Հանգիստ կարդալով գոռէր զիւք քաջեր:

Բլրանց գագաթներն, հեռի գաշտին շուտ չ  
Հայ պահակք կեցած հոկեն աչալուրչ.  
Ոյց որէն կարէ և ոչ իոկ թռչուն,  
Պոծելով հասնիլ հայ բանակն իքուն:

Մեծ վրանէ մը կը լսուէր սակայն,  
Փոխուոք երկու անձերու միայն.  
Ոյց համար հանգիստ քնոյ պէտք չ'կար,  
Այլ կենալ ահեղ կոռուին որ կուգար:

Մին էր քաջարին Մեծն Մամիկոն,  
Պօտիկ Ղեռնդի նստած որբակլօն.  
Ոնոնց փոփուք, խօսքի առարկան  
Սուրբն էր Հայրենիք, Հայրենիք միայն:

Քնացէք հանգիստ, ո՛վ Հայ զինուորներ,  
Հանդիստ ննջեցէք, դեռ չէ կէս զիշեր.  
Եւ դուք, ո՛վ Վարդան, Ղեռնդ մեծանուն,  
Բաւ է ալ աքնիք, մտէք պահ մ'ի քուն:

Գ.

Յայնկոյս գետոյն մթին խաւար մ'է սատաճ  
Հայոց լուսնակն, աստեղք չ'տան անկասկած  
Լուսոյ նշոյլ հոն գումարուող բանակին,  
Հայ քաջութեան որ գիտէ փորձն ու բաղկին:

Վրաններէ տկար լոյսեր ոլլալան,  
Երկշու Պարսկաց տժգոյն դէմքեր ցոյց կուտան,  
Որք առ ահի հանգիստ ու քուն կարէին  
Զ'այսելել կենաց գիշերն այն յետին:

Նուբա չունին ողահապաններ որ հոկեն,  
Ողջոյն բանակն զի արթոն է ապաքէն.  
Փարփրիկ խռոմը իսկ թէ ի քուն, Հայ քաջաց,  
Եարսուափ կարէ ազդել անթիւ վաս Պարսկաց:

Հան կայ խռոմը մ'ալ վաս հայերու որ սիրով  
Միացած է թշնամւոյ հետ, հայ սրով  
Գուլ գառցունել իւր տուն ու տեղ ու մոխիր,  
Պղծել Հայոց հարց գերեզմանն ու երկիր:

Այդ վատերու մէջ կ'երկի մի դաժան  
Դէմք այլանդակ, որ Հայ անուան չէ արժան.  
Ես վասակն է, վատհոգի մ'է ազգուրաց,  
Ար դ'նուած է հեղուլ զարիւն իւր եղբարց:

Գնա՛, կորի՛ր, ո'վ անիծեալ հօր զաւակ.  
Գնա ստակի՛ր, լեր զարերու նշաւակ.  
Քեզ պէս վատին տեղն է դժոխք ու գեհէն,  
Քեզի շի կայ փառաց պատկ ոսկեղէն . . . :

Դ.

Աստեղք, լուսին՝ երկնից ջահէր մեկնեցան,  
Արշալոյսի թեերն յերկինս բարձրացան.  
Հայ սոխակաց առաւօտեան եղանակք,  
Կարծես փորձեն զարթուցանել զհայ բանակ:

Պետի հրաման ընդ փայթ շարժեց հայ քաջեր,  
Ողջոյն բանակն ոտքի կեցաւ անվեհէր.  
Կոչեց զԱստուած և օգնութեան Հայրենեաց  
Սրբոյն զոէր և զօրհնութիւն նախահարց:

Պահ մը յետոյ մեր հոյակապ հայրերու  
Քաջ զաւակներ Հայաստանեայց փառքերու,  
Կազմ ու ստարասա կեցած էին, որ Վարդան  
Կուտար վերջի իւր քաջալերն ու հրաման:

Սուրբն Ղեռնդ խաչ, սուր ճեռին կը կոչէ,  
Կամ հոս, Հայե՛ր, մեռնիլ հարկ է, և կամ թէ  
Յաղթանակաւ դառնալ երթաւ դէպի առուն,  
Աւր պսակներ պիտ' բոլորին ձեր գլխուն»:

«Այս կռուին մէջ որք մեռանին քաջաբար,  
Նահատակներ պիտի լինին. դարէ դար  
Հայ զաւակներ պիտի պահեն այդ անձանց  
Անունն անմահ և յիշատակն՝ անմոռաց»:

«Հապօն, քաջեր, արդ կը մերձի թշնամին,  
Մերձ է և ձեզ փառաց պսակն երկնային.  
Հապօն, դացէ՛ք, Խաչն ըլլոյ ձեզ օգնական,  
Եւ ձեր սրեր Մայր Հայրենեաց մեծ պաշտպան»:

Բաւ և օրհնեց. Հայ դիւցազունք վազեցին,  
Սուրբ Պետին հետ թշնամւոյ վրայ քալեցին.  
Տղմուտի քով Հայոց սրեր մերկացան,  
Կռուի ձայներն մինչև երկինք բարձրացան:

Վաթսուն հազար քաջաց որեր՝ այդ վախկու,  
Անթիւ բանակն ջարդեն, հնձեն իւր զխոս,  
Եւ նահատակ կ'իյնան մահու դաշտին մէջ,  
Ժառանգելով կեանք երջանիկ, փառք անվերջ:

Վատերու խռոմը և հայ մատնիշք այդ տմարդ,  
Քաջ զիտէին Հայոց յաղթել ոչ էր մարթ,  
Քանի ապրէր բանակին մէջ անձնուրաց  
Մեծն Վարդան, որ տայր հոգի իւր քաջաց:

Հարիւրներով և պարսկիներ վազեցին,  
Սոլարապետն Հայոց ընդ փոյթ պատեցին.  
Շատ դիմացաւ, ջարդեց շատեր Հայ Հոկան,  
Այլ վերջապէս, աւա՛լ, ինկաւ անկենդան . . . :

9502

1n.

—24—

b.

Քառսուն օր վերջ երբ Հայք ուխտի դնացին  
Հոն, ուր ինկան մեր նահատակք աղդ ային,  
Հոն ուր մեռան վաթսուն հաղար հայ քաջեր,  
ի փրկութիւն մեր Հայրենեաց երկնանու :

Հոն ուր ինկառ Մեծն Վարդան վիրաւոր,  
Տունկ մ'էր ըստած կարմիր ծաղկօք բիւրաւոր.  
Սոսեաց Հայոց սոլսակն եկած ծիծառնիկ,  
երգեն, գովեն զանուշահոտն այն ծաղիկ :

Երբ Հայք տեսին զայդ հրաշալիք զարդարուն,  
Բաին թէ այդ Սուրբ Վարդանայ է յարիւն.  
Կուսանք ըրին փնջիկ մ'ի ձեւ սուրբ Խաչին,  
Որ զայդ գնեն ի գերեզման մեծ Քաջին :

«Վարդ-Ան» կոչեն Հայոց կոյսերու մանկունք,  
«Այո՛, Վարդ-Ան» պատասխանեն Հայ սանունք.  
Լերանց, ձորոց սուր արձագանք խօսք ու բան,  
Գոռան, կրկնեն, հնչեն յոտակ «Վարդ է ան» :

Հայք այդ օրէն կարմիր, սիրուն ու գողտրիկ,  
Քնքուշ, անուշ և քաղցրաբոյրն այդ ծաղիկ  
Վարդ կոչեցին՝ յանուն անմահ Հայ Քաջին,  
Նահատակին մեր սուրբ երկրի ու Փրկչին :

Q.

Հայե՛ր, երբ տեսնէք սիրունն այդ ծաղիկ,  
Յիշեցէ՛ք Վարդանն ու ձեր Հայրենիք.  
Երբ տեսնէք դորա կարմիր թերթ/կներ,  
Յիշեցէ՛ք ձեր աղդ, ձեր տուն քանդ տեր:

1887

Հ. Էկինեան



2013

